

### ԻՌԻԶՍՐԻՈՒԹԻՒՆՔ ԱՆԳՂԻԱՅԻՈՑ Ի ՊԱՂԵՍՏԻՆ

Անցեալները լճնորա ուսումնաստու-  
ղով մը տեղի ունեցաւ շատ հետաքրք-  
րական, ուր կոնսորը (Gonder) անու-  
նով զինուորականն, որ առաջնորդ է  
անգլիացի խուզարկուաց, որոնք եսեւէ  
են Պաղեստինու յատակագիծն առնուլ  
հաշիւ տուաւ այն ամեն աշխատու-  
թեանց որ կատարուեցան մինչև 'ի վերջ  
1875 ամին: Յանձնաժողովը շատ տա-  
րուան մէջ բուն Պաղեստինու ամբողջ  
մակերևութին չորս հինգերորդին յա-  
տակագիծն հաներ է: Այս խուզարկու-  
թեանց և աշխատութեան յառաջադի-  
մութիւնն ընդհատեցաւ, անցեալ օգոս-  
տոսի մէջ Գալիլէայի Սաֆէտ ըսուած  
մահմտականաց յարձակմանը պատ-  
ճառաւ: Յանձնաժողովոյն ամեն ան-  
դամներն ալ վերաւորուեցան, և բոլորու-  
վին կը ջարդուէին եթէ չուտով չհաւ-  
նէին գունդ մը տաճիկ զինուորաց, որ  
կոնսոր օգնութեան կանչեր էր յար-  
ձակման սիւղբը: Ըստ իրեն կարծեացն  
հինգ կամ վեց ամիսէն ամեն աշխատու-  
թիւնք կը կը լմրնան:

Այս քննութիւններով ձեռք բերուած  
մեծ արգեանց մէկն ալ այն եղաւ որ  
տեղական շատ մը արաբացի անուններ  
որ մինչև հիմա կը պահուին, նոյն երան  
բերայական անուանց հետ որ կը գլու-  
նուին Աստուածաշունչ գրող մէջ: Խու-  
զարկութիւնքն այնչափ մանրակրկիտ  
եղեր են որ Աստուածաշունչ գրող մէջ  
յիշատակուած քիչ տեղուանք պիտի  
պակին նոր աշխարհացուցին վրայ:  
Որով Սուրբ գրող պատմածները պիտի  
լուսաբանուին տեղեաց ծանօթութիւնք,  
և ժամանակակից տարեգրաց հաւա-  
սար բնտանի պիտի ըլլան:

Կոնսորը իբրև օրինակ Դաւթի պատ-

մութիւնը մէջ բերաւ: Երկրին ձեւ-  
կերպութիւնն ստորագրելով՝ ցրցուց որ  
գտեր էր այն տեղն ուր Դաւթի սպան-  
նեց Գողիաթը, և այրն՝ ուր Սաուղին  
հանդիպեր էր, և Դաւթի բոլոր ճամբոր-  
դութեանց հետքը մինչև Գեղըուայ  
պատերազմը: Հին սովորոյթք և բարք  
յար և նման կը գտնուին հիմակուան  
բնակ կամ թափառական ցեղից վրայ,  
որոնք ըստ բազում գլխոց նահապե-  
տաց ժամանակը կը յիշեցունեն: Ետքը  
կոնսորը ստորագրեց նաև Յորդանանու  
հովտին պայմանքը ըստ երկրաբանու-  
թեան, ըստ կենդանաբանութեան և  
ըստ բուսաբանութեան: Հերմանի ձիւ-  
ներէն սկեալ մինչև Մեռեալ ծովուն  
մակերեղիթը, որ 470 մէզրցած է Միջեր-  
կրականին երեսէն, բնագիտի բեւեալային  
բոյսերէն ու կենդանիներէն կը հասնի  
արևադարձից բուսոցն ու կենդանեացը:  
Կոնսորը մասնաւոր միտք դրաւ նաև  
այս երկրաբանական արտաքոյ կարգի  
երևութին պատմութեանը: Ինքը կը  
համարի թէ Յորդանան ժամանակաւ  
կապած ըլլայ իրարու հետ շարք մը  
լիճերու, որ Հերմանէն մինչև կարմիր  
ծով սփռուած ըլլան: Ետքը գետնին  
ճնշուելովը այս լիճերը ցամաք ըլլան,  
թողով իրենց ափունքն իբր պատմա-  
կան վկայք: Հիմա երեք մնացած են.  
լիճն Մարոն, ծովակն Տիբեռեայ և Մե-  
ռեալ ծով: Յորդանան գետը Մեռեալ  
ծով կը թափի, և ջուրը ծովուն երեսը  
կը մնայ: Կոնսորը այս տուած տեղե-  
կութիւնները վերջացունելով ըսաւ թէ  
գեռ ևս որչափ գործ ունին ընելիք անգ-  
ղիացի խուզարկուք 'ի Պաղեստին, և  
ինչ կերպով մտադիր պիտի ըլլան բո-  
լորական հրատարակութեանը: